

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Է. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933-ԱՊՐԻԼ.

Թիկ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԴԱՏԱՐԿ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Ըստ ինքեան աննշան, եւ մարդկօրէն դատումով՝ զուցէ անարժէք էր նոյն իսկ փաստը, որուն վրայ սակայն հիմուեցաւ, քսան գարեր առաջ, քրիստոնէական կեանքի ամբողջ շենքը:

Պարապ զտեր էին զերեզմանը, որուն մէջ հանդէցուցեր էին, դեռ երկու օր առաջ, իրենց վարդապետին մեռած մարմինը: Միայն այս իրողութիւնը ըաւական էր եղած առաքեալներուն մտածումին մէջ պայծառացնելու համար աղօտ ակնարկութիւն մը, զոր իրենց ըրած էր Փրկիչը իր յետ մահու վիճակին մասին: Իսկոյն խորհեր էին թէ պէտք էր յարութիւն առած ըլլար Անիկա: Նման ուրիշ քանի մը պարագաներ եւս, ու արդէն վերջացած էր ամէն բան: Ամենակարձ ժամանակի մը մէջ լուրը շրջան էր ըրած բոլոր անոնց մօտ, որոնք ճանչցեր էին զթիսուս, և անոր հետ սրտի յարաբերութեան մը մէջ ապրեր: Ու բացի տասներկուքին մէկէն, որ վայրկեան մը միայն վարաներ էր, յետոյ աւելի ուժով սրտապնդուելու համար, ամէնքը բացարձակ իրականութիւն նկատեր էին ըսուածը, ու Քրիստոնէութիւնը վերջնապէս կանգնած էր իր Հիմնադրին յարութեան հաւատքի վրայ:

Տարիներ վերջ միայն, երբ Եկեղեցին մտած էր արդէն իր գերին մէջ, տարտկոյսը սկսաւ իր գործին, փաստարկումի բոլոր հսարաւոր սպառազինութիւններով պայքարելու համար ափ մը մարդոց բանակով շահուած յաղթանակին դէմ, թէկ ի զուր: վասնզի կատարուածը հաւատքի իրողութիւն մըն էր միայն, որուն զգացումը շարունակեց իր տիրական զնացքը դարերուն մէջէն, միշտ աւելի բարձր, միշտ աւելի փառաւոր արդիւնքներու հանդիսադրութեամբ:

Երբ հարցը իմացականութեան պատկանող բանի մը մասին է, միտքը կրնայ գեղեկի ճարտարուորող ապացուցութեան ճիզին առջև. բայց երբ հոգիին լրութեան հետ գործ ունի ան, ամէն ջանք կը հարկադրուի վար դնել ի վերջոյ իր զէնքը. վասնզի համոզումները կրնան խախտիլ, քայլայուիլ նոյն իսկ ի սպառ. բայց հաւատքը, սիրոյ պէս, հզօր է մահուան չափ:

«Դժուար է հաւատալ Աստուծոյ. բայց աւելի դժուար է չհաւատալ Անոր»: Թող ներուի՝ մեր քրիստոնէական խղճմտանքին, Քրիստոսի յարութեան խորհուրդին առջեւ՝ փոխ առնելով Վոլդէոփի այս վճիռին ձեւը միայն, ըստ թէ դժուար է արդարեւ հաւատալ, բայց ա՛լ աւելի դժուար է իրօք՝ չհաւատալ անոր:

Հիմակ, երբ ժամանակը բազում գարերու անջրպետով մը կը բաժնէ զմեղ այն օրերէն՝ ուր ապրեցաւ Քրիստոնէութեան առաջին սերունդը, հիմակ որ նոր հովերէ ամէն օր զարնուած մեր սիրաը անկարող է զրեթէ ըմբռնելու հոգեկան այն վիճակը, զոր Առաքեալներն ու իրենց համախոնները կ'ապրէին դեռ արինու խաչին պատկերով ամբոխուած իրենց էութեանը մէջ, դժուար է անշուշտ որ ծալուած վարշամակի մը, զգուշութեամբ մէկ կողմ զրուած կտաւներու և գերեզմանի մը թաւալեցուած կափարիչին տեսքը կարենայ մեր միտքը առաջնորդել այնքան նշանաւոր ուստահարի մը եզրակացութեան: Դժուար պիտի ըլլայ զուցէ ընդունիլ նոյն իսկ — այսպէս մտածենք պահ մը — որ այդ եղելութեան իրրեւ պատմական վաւերազիր ծառայող աւետարանական և առաքելական բնագիրներն ալ, երկրորդական պարագաներու մէջ գէթ իրարու հետ ունեցած իրենց այնքան աննման ու անհամաձայն վկայութեանց ճամբով՝ մեր պատճառարանութիւնը կարենան յանգեցնել նոյնպիսի հետևութեան մը . . .

Բայց ասով կը պարզուի* միթէ հանգոյցը:

Եթէ պատճառին ամենէն ճշգրիտ ստուգանիշը արդիւնքն է իրօք, ի՞նչ ըսել ուրեմն երկու հազար տարիներու երկարութեան վրայ ընդ խոր և ընդ լայն ի՞նած ու ծաւալած այն իրականութեան համար, իմացական և բարոյական, ընկերային և քաղաքակրթական յարանուն այն յառաջդիմութեանց համար, որոնք ամենամեծ մասամբ պտուղն են Քրիստոնէութեան և զայն ողերող այն հաւատքին, զոր դատարկ գերեզմանին տպաւորութիւնը արթընցուց և բարձրացուց սիրտերու մէջ:

Կամաւոր կամ ակամայ սխալանքի, այժինքն առասպելի կամ խարէութեան, տեսիլքի կամ բանդագուշանքի, հրաշավիպային իմացումներու կամ խորհրդապաշտ մելինարանութեանց վարկածները, որոնց առջեւ ստէպ անհամաձայն են և կ'ընկըկին նոյն իսկ իրենց հեղինակները, չեն կրցած հերքել յարութեան իրական ճշմարտութիւնը:

Ընդունինք. Եթէ յարութեան հաւատքը դժուարութեանց առջեւ կը դնէ միտքը, անոր նկատմամբ տարակոյն ու թերահաւատութիւնը անբացարելի անհեթեթութեան կը տանին մեր մտածողութիւնը:

«Հանդիտութիւնները, զորս շատեր փորձած են մատնանշել այլապէս մեծ մարդոց յետ մահու վիճակին վերաբերմամբ իրենց սիրելիներու հոգերանական զրութեան մէջ, ոչինչ կ'արժեն. վասնզի ծնունդ տուած են, առ առաւելն, խինդի կամ ցաւի կրայոյզ եւ վաղանցուկ ողեւորութեանց միայն. մինչ առաքեալներուն եւ իրենց համախոններուն հաւատքի եռանդէն գուրս եկած է Քրիստոսի դատին յաղթանակն ինքնին, այսինքն պատմական Քրիստոնէութեան մը իրականութիւնը ամբողջ :

Խոստովանիլ հարկ է թէ անորակելի ինչ մը կայ այս վերջիններուն մօտ, ներքին անանուն գօրութիւն մը՝ որ կը պակսէր միւսներուն մէջ, և որմէ ծնառ Քրիստոնէութիւնը քարոզողներուն և տարածիչներուն անվկանդ վստահութիւնը: Կա' մ պէտք է ուրանալ, արդարեւ, Նախախնամութիւնը պատմութեան մէջ, և կա' մ չքաշուիլ ըսելէ թէ դիպուածէն զերիվերոյ բան մը կայ եղածին մէջ. ու այդ ատեն «տեսիք»ներն իսկ զերբնական նկարագիր մը կը զգենուն, ու նորէն հրաշքին մօտեցած կ'ըլլանք՝ անկէ խուսափելու համար ընտրուած ճամբէն ալ:

Յիսուսի մահէն մինչև Պէստէկոստէի օրուան առաջին քարոզութեան միջե խոր զիշեր մը կայ, սառողիւ, որուն չի կընար թափանցել մեր նայուածքը. բայց դատարկ և ամուլ զիշեր մը չէ ան, այլ զիշերը հրաշալի երկունքի մը: Երբ պատմութիւնը կը վերսկսի, ուրիշ արեւի մը ներքեւ, ուրիշ հորիզոնի մը առջե, ուրիշ աշխարհի մը մէջ են կարծես մարդիկ: — Քննադատութիւնը պէտք է ի նկատի ունենայ ոչ միայն աշակերտներուն խորունկ եւ խորհրդածեալ հաւատքը իրենց վարդապետին յարութեանը մասին, այլ նաև ու մանաւանդ կրօնական ու բարոյական այն կերպարանափոխութիւնը, որ տեղի կ'ունենայ անոնց մէջ: Այն ատեն է որ անոնց մէջ առաջին անգամ՝ կ'արթնայ քրիստոնէական զիտակցութիւնը: Յիսուս կը վերկենցաղի անոնց հոգիին մէջ, ու անոնց հետ եւ անոնց միջոցաւ վերստին կը ձեռնարկէ տիեզերական փրկութեան իր գործին:

Ահաւասիկ բեղնաւոր եւ հզօր յարութիւն մը, զոր միշտ բարձրաձայն յայտարարած է պատմութիւնը, եւ որ կը նշանակէ առարկայական՝ այսինքն իրական վերակենդանացում մը միայն:

Թո՞ղ չառարկուի բնաւ, կը կրկնենք, թէ այդքան մը բաներ կարելի է ըսել բոլոր մեծ մարդոց մասին, աւելի կամ նուազ նշանակելի չափով: Բոլորովին մասնաւոր եւ ինքնուրոյն է ինչ որ կայ քրիստոնէական փորձառութեան մէջ: Խսկապէս անվիճելի իրողութիւն է թէ Յիսուս, իր մահէն վերջը, շարունակեց ազգել իր աշակերտներուն վրայ, շահապետեց անոնց զործին, եւ, իր խոստման համեմատ, անոնց մէջ ու անոնց հետ եղաւ միշտ: Ու անտեսանելի այն ներգործութիւնը, որ չէ դադրած ցարդ և պիտի չդադրի երբեք, հաւատքին համար վերջին ու վճռական ապացոյցն է մահուան վրայ տարուած անոր յաղթութիւնը:

Մարդկային ամէն զիտութիւն չէ՝ որ ի վերջոյ կանդ կ'առնէ ստեղծող Աստուծոյ մը՝ մեր մտածողութեան մէջ անթարգմանելի զործին առջե...»:

Յիսուս պատմութեան մեծագոյն հրաշքն է, ու ասիկա՝ իր յարութեա՛ մըը մանաւանդ, որուն հանդիսարանը եղաւ իր դատարկ զերեզմանը:

Ուր որ մարդիկ վերջացած կը կարծէին իր կեանքն ու զործը, նոյն այն տեղը, այդ վիմափոր խոռոչին մէջ վերանորոգուեցան անոնք զօրաւոր և հրաշալի իրականութեամբ: Իր կեանքին վկայարանը, ուր «մահուամբ զմահ կոխեաց», վկայութիւնը եղաւ իր անմահութեամ:

Տեսան զայն մարդիկ, իրենները, ու հաւատացին. երջանիկնե՛ր՝ ամէնքը, որոնք քրիստոնէական կեանքին ճշմարտութիւնը ըմպեցին ըստ ւն իր աղբերակէն: Բայց ոչ. երանի՝ նաև բոլոր յաջորդ սերունդներուն, «որոց ոչ իցէ տեսեալ և

հաւատացեն»։ որոնք չեն տեսած աղբիւրը, բայց կը հաւատան, վասնզի կը տեսնեն անկէ զետահոսօրէն աղբերացած կենդանութիւնը։

Մենք կը հաւատանք թէ Քրիստոս չէ մեռած, ոչ միայն որովհետեւ զետենք ու կ'ընդունինք թէ սէրը անմահ է, այլ որովհետեւ ամէն օր կը տեսնենք զինքը իր գործին մէջ կենդանի։

Այո՛, եթէ ցորենահասկը շարունակութիւնն ու բազմապատկումն է ցորենահատին, թէ՛ հոգուով՝ այսինքն զինքը կենսաւորող օրէնքով, և թէ՛ մարմնով՝ այսինքն զինքը կազմաւորող զործարանականութեամբ, Քրիստոնէութիւնը եւս բազմապատիկ աճելութեամբ շարունակութիւնն է Քրիստոսի, թէ՛ իբր հոգի, որ աւետարական կեանքին խսկութիւնը եւ զաղափարն է, եւ թէ՛ իբր մարմին, որ Քրիստոնէական կեանքին ապրուած փորձառութիւնն է կամ Եկեղեցին, «շինուած մարմնոյն Քրիստոսի»։

Ինկած, բայց ոչ թէ մեռած և ոչնչացած՝ այլ վերընձիւղումի վիճակին ենթարկուած ցորենահատն է Քրիստոս, ու հասկը՝ անոր այդ անձնութրութենէն բողբոջած Հաւատքն ու կեանքը, որ գարերէ ի վեր կ'աճին եւ կը բարձրանան ահա իր պարպուած զերեզմանին հովանիին տակ։

Ատոքացած այդ հասկին մէկ մասնիկը, անոր հատիկներէն գէթ մէկն ենք մենք եւս, իբրեւ Ազգ և իբրև Եկեղեցի միանգամայն։ Ո՞վ պիտի արգիլէր զմեղ մեր ազգային կեանքի եւ բարոյականի զիտակցութենէն նոյն խոկ հանելէ մեր Փրկչին յարութեան այլապէս սրտապնդիչ եւ սիրալի ապացոյցը իրեն համար միշտ տանջուած, ու իրեն չարչարակից, մեր հոգիին անառիկ իրաւունքը կը նկատենք իր յարութեան փառակից ըլլալու սուրբ յոյսը, վասնզի մեր մէջ ապրող իր կեանքին ու մեր հաւատքը խանդավառող իր սիրոյն մէջ զինքն է որ կը զզանք ու կը շօշափենք. մեր վիշտերուն կսկծանքին մէջ իր վէրքն է որ կը համբուրենք, մեր վհատութեան վայրկեաններուն՝ իր ձայնն ու նայուածքն են որ կը խրախուսեն զմեղ, ու իր պարպուած զերեզմանին առջեւ կամ անոր յուշքովը երբ կ'երգենք իր յարութեան փառքը, ո՞չ թէ պատրանքի մը կամ երկայական ստուերի մը, այլ կը հաւատանք թէ կենդանի, մեզի կենակից և իբրև մեր մէջ անձնաւորեալ զօրութեան մըն է որ կ'ուղղուինք մեր ամբողջ էութեամբը։

* * *